

RAYMOND H. KEVORKIAN [ET] PAUL B.  
PABOUDJIAN, LES ARMENIENS DANS  
L'EMPIRE OTTOMAN A LA VEILLE DU GENO-  
CIDE, ED. D'ART ET HISTOIRE ARHIS, 1992,  
PARIS, 605 PAGES, 925 PHOTOS ET ILLUSTRA-  
TIONS, 29 CARTES GEOGRAPHIQUES, LEXI-  
QUE DES MOTS ETRANGERS, INDEX DES  
NOMS PROPRES, ET UNE COLOPHONE EN  
ARMENIEN.

L. ՎԱՐԴԱՆ

Երկար, իրապէս չատ երկար ատենէ ի վեր սպասուած՝ այլ բա-  
ւական ուշ կերպով հրապարակ իջած մեծածաւալ եւ համայնագիտա-  
րանային գործ մը ահա, զոր Գէորգեանն ու Փափուճեանը երկար  
տարիներու անդուկ աշխատանքէ մը ետք կը դնեն սեղանին որքան  
Հայոց Պատմութեան սրտցաւ ուսանողին՝ նոյնքան նաեւ այն պարզ  
ընթերցողին, որ պիտի ուզէր օգտակարին հետ ունենալ հաճելին ալ,  
տեսանելին ալ, եւ մանաւանդ՝ ամբողջական զգայնութիւնը ա'լ յուշ  
ընծայուած անցեալի իրականութիւններուն եւ գեղեցկութեան։ Ար-  
դարեւ՝ հեղինակներուն իսկ հաստատումով՝ 1930-1975 երկարող մօտ  
կէսդարեայ ժամանակաշրջանին լոյսին իջած հարիւրէ աւելի հատոր-  
ներէ ճռաքաղուած հատոր մըն է այս, որուն կու գան իրենց բարիքը  
տալու ինչպէս Փարիզի Նուապարեան Մատենադարանին՝ նոյնպէս նա-  
եւ Ազգային Մատենադարանին նիւթերը, անտիպ եւ անծանօթ՝ այլ  
մի՛շտ ալ արեւմտահայութեան մէկդարեայ պատմութեան առընչուող  
925 լուսանկարներ եւ գծանկարներ, եւ հիմնաւորելու եւ տեսանելի  
ընծայելու համար տուեալ վայր մը, գիւղ մը, աւան մը, քաղաք մը  
կամ ամբողջ շրջան մը՝ մօտ երեսուն քարտէս, որոնք յստակօրէն կը  
պատկերեն առընչակցութիւնը խնդրոյ առարկայ կէտի մը այլ կէտե-  
րու։ Համապարփակ, ճիգ ու աշխատանք պահանջող, կեղրոնացում  
եւ անդուկ որոնում ենթադրող գործ մը արդարեւ, զոր իրագործել կա-  
րենալու համար զոյգ հեղինակներն օգտագործեր են հայ եւ օտար լե-  
զուներով հազարեակ մը գործեր, հայ եւ օտար մամուլէն քաղուած  
անհամար նիւթեր, ուսումնասիրութիւններ, տեղեկագիրներ, յու-  
շագիրներ եւ մասամբ նոցին, որոնց մէ քազմաթիւներ՝ առաջին ան-  
գամ։ Հաճելի է գտնել որ այս գործին զոյգ հեղինակներն ալ ու-  
նին անգնահատելի բարիքը ուսումնառութեան եւ մասնագիտական  
կազմաւորումին, երկուքն ալ կը կրեն քղամիղը պատմագիտու-  
թեան եւ գիտական աշխատանքներու դոկտորական աստիճանին, եւ

առ այդ՝ երկու տիգն ալ լաւապէս տեղեակ են թէ ի՞նչ բանն ուրկէ՝ կարելի է գտնել, ի՞նչպէս որոնել զայն, ու գտնուածներն ի՞նչպէս օգտագործել ու համազրել, եւ ի՞նչ ձեւով եւ ի՞նչ յաջորդականութեամբ տալ զանոնք՝ ունենալ կարենալու համար ամրողջական եւ համընդհանուր, հետեւողական եւ պատճառարանեալ, եւ համազրեալ ու համայնագիտարանային մէկ ընթացքը Հայկական Տասնհինգին ծնունդ տուրդ իրականութիւններուն, ուժերուն եւ գործօններուն՝ շատ լաւ գիտնալով որ ցարդ ի՞նչ որ տրուեցաւ այս ուղղութեամբ եւ ի՞նչ որ կատարուեցաւ վասն պատումին եւ լուսարանումին Հայկական Տասնհինգին՝ մի՛շտ ալ մնաց հիմնականօրէն թերի, որովհետեւ հայ թէ օտար գրեթէ բոլոր հեղինակներն ալ փորձեցին մատչիլ հարցերուն այնպէս՝ որ յաճախ անոնց համար անկարելի եղաւ կշորի զարնել իսկական քաշն ու ծանրութիւնը հայուն հետ Հայ Աշխարհի կորուստին: Իրաւալ՝ ո՞վ պիտի տար իսկութիւնը նախատասնհինգեան ժամանակաշրջանին, թիւն ու քանակը հայութեան, դրականն ու դարերու հոլովոյթով առկայութեան կոչուած շքեղութիւնն անոր իմացական եւ հոգեկան աշխարհին, կրօնական եւ զգացական կառոյցին, եւ մասամբ նոցին. ո՞վ պիտի ճշգէր ու ճշգրտէր եւ դատ ու դատաստանէ անցընէր պատմութիւնը հայուն, մանաւանդ այն որ պիտի վերբերէր երկրորդ կէսը տասնիններորդ դարուն, երբ Հայն ինկած ամէն օր քշիկ մը աւելի մեծցող եւ ուռնացող իր ցաւին մէջ եւ տառապանքին՝ ապրեցաւ այնպէս՝ ինչպէս որ ըրին իր նախահայրերը երէկ աշխարհէն ներս օսմանեան բիրտ աշխարհավարութեան եւ արիւնեցան, եւ տրորուեցան, եւ ճգմուեցան, եւ փոխանակ աւելնալու որպէս թիւ ու քանակ՝ նուազեցան, չքացա՛ն գրեթէ. այս՝ այդպէ՛ս, ապրեցաւ անիկա ճի՛շտ իր հայրերուն պէս, այսինքն իր հող ու քարին կպած, իր աւանդութիւններուն եւ սովորութիւններուն փարած, եւ նոյնացած իր բարոյական եւ կրօնական, ազգային եւ ընկերային արժէքներուն հետ՝ առանց սակայն ցոյց տալ կարենալու ներքին հսկայական այն ուժը որ իրն էր, եւ որ պահեր էր զինք բոլոր ժամանակներու ամրողջ տարածքին:

Գուցէ այս կացութեան եւ անոր դարմանումին անհրաժեշտութեան գիտակցութիւնն էր որ այս գործին զոյգ հեղինակները մզեց եղրակացնելու թէ եթէ որոշած էինք ճանչնալ եւ սեղանի զնել ստոյդ ծանրութիւնը Հայկական Տասնհինգով ստորոգուող մեր կորուստներուն՝ անհրաժեշտ էր սկսիլ մեր երէկով, ճանչնալ մենք զմեզ, մեր հող հայրենին եւ դարերու ընթացքին հոն գոյութեան կոչուած ինքնութիւնն ու էութիւնը մեր հայութեան որքան ֆիզիքական եւ տնտեսական՝ նոյնքան նաեւ հոգեկան եւ իմացական առկայութեան: «1915-ի ցեղասպանութենէն եօթանասունէ աւելի տարի ետք, — կ'եզ-

րակացնեն զոյգ Հեղինակները համայնագիտարանային այս գործին, — տակաւին մարդեր սխալ կը դատեն այն՝ ինչ որ հայ տարրին իսկական քաջն էր դէպքերու նախօրեակին... : Իրականութեան մէջ՝ կայ ո՞չ մէկ հրատարակութիւն որ կատարէ ազգաբնակչային մէկ հաշուարկումը Հայոց Աշխարհին եւ ո՞չ աչ ուսումնասիրութիւնները զորոնք Ապտիւ Համիտ ձեռք առաւ 1878-էն ետք եւ որոնց հետեւանքն եղաւ 1915-ի ցեղասպանութիւնը: Ներկայ աշխատանքը կը միտի լրացնել այս թերիները որքան որ կարելի է այդ մէկը: Որպէս նպատակ՝ առաջին մասով անիկա կը նկրտի տալ մէկ ուրուագիծը հայ իշխանութիւններու վարած քաղաքականութեան եւ ներկայացնել գլխաւոր այն թղթաձրարները զորոնք անոնք ստիպուած էին քննել Երևանի անական ժողովին մէջ եւ կամ անոր Ազգային Քաղաքական ժողովին»<sup>(1)</sup>:

Իրականութեան մէջ, ինչպէս կը հաստատեն Հեղինակներն այս գործին, մինչեւ 1992, երբ Կիւթեմպերկի գլանէն անցաւ անիկա եւ հասաւ սեղանին Հայոց Պատմութեան ուսանողին՝ լոյս տեսած գրեթէ բոլոր գործերն ալ զբաղեցան լոկ քաղաքական եւ դիւանագիտական կողմով Հայկական Հարցին՝ յաճախ եւ գուցէ կամաւոր կերպով մոռնալով մարդկային եւ ազգագրական, ազգային ու տնտեսական կողմն ալ հարցին, մինչդեռ անհրաժեշտ էր իջնել ալքերը հարցն ստեղծող բոլոր պատճառներուն եւ խորքը զայն խթանող բոլոր տուեալներուն, պեղել ընդերքը հայ-օսմանեան, հայ-հայկական եւ հայ-քրտական յարաբերութիւններուն, գտնել իսկական շարժիչ ուժերն անոնցմէ՝ այդ յարաբերութիւններու ետին գործող, եւ միայն ապա՛ փորձել հասնիլ խօսք ու դատումի եւ եզրակացութիւններու, այսինքն՝ ըստ զոյգ Հեղինակներուն՝ մոռացութեան տրուելու չէր նախատասնէինգեան Աշխարհն Հայոց՝ իր մարդերով, ազգային թէ մշակութային իր կառոյցներով, իր գիւղ ու աւանով, չէն ու քաղաքով, ահա թէ ինչո՞ւ համար «այս գլուխը կը կենայ արխիւային կարգ մը փաստաթուղթերու վրայ, որոնք գոյութեան կոչուեցան Հայոց Պատրիարքարանի 1913-ի Փետրուարէն մինչեւ 1914 Օգոստոսի ընթացքին կազմակերպած մարդահամարի արձանագրութիւններուն վրայ: Նահանգի իւրաքանչիւր թեմին մէջ պատրաստուած այս ոչ-ամբողջական վիճակագրութիւններն անտիպ են մնացեր մինչեւ այսօր: Հակառակ անոնց թերիններուն՝ որոշած ենք զանոնք օգտագործել կանոնաւոր կերպով, որովհետեւ անոնք կարելի կ'ընծայեն մեզի ջարդերու նախասեմին գիւղ առ գիւղ գծել մէկ պատկերը վայրերուն՝ անոնց անուններով եւ բնակչութեան թիւով, [եւ] այն ատեն տակաւին գործող եկեղեցիններու, դպրոցներու եւ վանքերու քանակով»<sup>(2)</sup>:

Իրագործելու համար սա մէկը՝ Գէորգեանն ու Փապուճեանը խղճամիտ ու մանրազնին ուսումնասիրութեան մը ենթարկեցին Պոլիսն ու անոր դերը՝ գտնելու համար որ իր ազգային ու կրօնական կազմակերպութեամբ Պոլիսը շատ աւելի կը յիշեցնէր «պետութիւն մը պետութեան մէջ»՝ առանց սակայն շեշտելու թէ Օսմանեան կայսրութեան մէջ հայութեան տրուած մասնաւոր առանձնաշնորհում մը չէր 1860-ական թուականներու Ազգային Սահմանադրութիւն Հայոցը, ընդհակառակը՝ կայսրութեան ընկերային դրութենէն իսկ ծնած եւ անոր կրօնական կազմակերպչականութենէն յառաջացած Միլլեր սիսթեմի որպէս հետեւանք՝ վարչական նոյնանման կազմակերպութեամբ կային նաեւ յոյները, հրեաները, կաթողիկէներն ու բողոքականները, եւ տակաւին քրիստոնեայ այլ համայնքներ եւ հաւաքականութիւններ: Եզրակացնելէ ետք այսպէս՝ զոյգ հեղինակները շարունակեցին իրենց գիրքին սա առաջին մասը կազմող մնացեալ եւ յաջորդական վեց հատուածներով վերլուծումի ենթարկել Գումափու նստած ազգային մարմիններու փոխյարաբերութիւնները համիտեան եւ երիտասարդ-թուրք իշխանութիւններուն հետ, ընկերային եւ ազգագրական դրութիւնը Հայաստան Աշխարհին, քրտական եւ թիւրքմենական ներթափանցումները հայուն տուն ու տեղէն ներս, ժամանակի ընթացքին բոնի մահմետականցումները, առեւանգումներն ու նահատակութիւնները, բռնադատեալ գաղթերը եւ պանդըխութիւնը, եւ հայերունախ տեղական մանր-մունր սպանութիւնները եւ ապա 1895-ի եւ 1896-ի համատարած ջարդերը սահմաններէն ներս Օսմանեան կայսրութեան, որոնք մի՛շտ ալ միտեցան պահելու օսմանեան, թրքական եւ իսլամական գերակայութիւն մը հայ տարրին վրան՝ տուն ու տեղէն ներս իսկ անոր:

Ցատակ է միտք բանին այս աշխատանքին — թիւն ու քանակը հայութեան եւ անոր տեղաբաշխումը Օսմանեան կայսրութեան տարածքին: Ո՞վ գիտէ, թէ ի՞նչ կը ներկայացնէին անոնք: «Երբ բաղդատուին 1914-ի Օսմանեան կայսրութեան մարդահամարի պաշտօնական արձանագրութիւնները 1919-ին [պատրաստուած] անգլիական թիւերուն հետ՝ կարելի կը դառնայ նախկինին մէջ տեսնել շարունակուող թերզնահատում մը ամբողջ կայսրութեան ոչ-մահմետական բնակչութեան համար: Այս մէկը մանաւանդ յայտնի է երբ մէկը բաղդատութեան զարնէ Զմիւռնիոյ գաւառին ուղղափառ յոյներուն եւ արեւելեան նահանգներու հայութեան թիւերը: Զմիւռնիոյ գաւառին համար անգլիական վիճակագրութիւնները ուղղափառ յոյներուն համար 70 տոկոսով բարձր են օսմանեաններէն (375,000՝ բաղդատած 218,647-ի), եւ Այտընի գաւառին մէջ՝ կրկնապատիկէն աւելի 144,000՝ բաղդատած 20,697-ի): ... Նոյն տարրերութիւնը կ'երեւի Վանի,

Բաղէշի, Մամուրէթ իւլ-Ազիզի, Տիգրանակերտի, Կարինի եւ Մարահի [Մարա՞շ] անկախ գաւառակի հայերու թիւերուն մէջ, ուր անգլիական թիւերը 62 տոկոսով աւելի բարձր են (847,000՝ բաղդատած 523,065ի)<sup>(3)</sup>՝ կ'եզրակացնէ Մէիր Զամիր:

Զամիրի հրատարակած օսմանեան վիճակագրութիւնը տուեալ այս վայրերուն համար կու տայ 506,672 թիւը: Յստակ է որ Զամիր դուրս է գտած Սեբաստիան: Եթէ ան ալ առնուի հաշիւին մէջ՝ ընդհանուր գումարը պիտի ըլլայ 658,346-ի թիւ մը<sup>(4)</sup>, մինչ ամբողջ Օսմանեան Կայսրութեան համար կը տրուի 1,294,851 թիւը<sup>(5)</sup>: Բաղդատական մը սակայն Պատրիարքարանի կատարած վիճակագրական տուեալներուն հետ՝ պիտի ցոյց տայ անհամատեղելի այն տարբերութիւնը որ կայ օսմանեանին եւ հայկականին միջեւ: Արդարեւ՝ Պատրիարքարանի կատարած թերի վիճակագրութիւնն իսկ կու տայ 1,914,620-ը որպէս քանակ հայութեան: Թուարանական նուազագոյն հաշուարկում մը իսկ ցոյց պիտի տայ 619,769 թիւի տարբերութիւն մը երկուքին միջեւ, այսինքն՝ տոկոսային դրութեամբ՝ օսմանեան վիճակագրութիւնը կու տայ 40 տոկոսի նուազում մը թերի կերպով հաշուարկուած հայկական մարդահամարի տուեալներէն:

Ո՞չ միայն այսքան: Իրաւ էր որ 1844-էն սկսեալ օսմանեան իշխանութիւններն սկսեր էին հրատարակութեանը իրենց կատարած մարդահամարային վիճակագրութիւններուն, որոնք պաշտօնական Սալիմիներու յաջորդական թիւերով անընկալելի եւ ահաւոր վերիվայրումներու ենթարկեցին թիւն ու քանակը արեւմտահայութեան: Գուցէ այս իսկ էր պատճառը, մանաւանդ Պերլինի Վեհաժողովէն ետք, որ մերթ ընդ մերթ արծարծուող եւ 1895-1896-ի հայկական լայնատարած ջարդերուն յաջորդող քննարկումը Հայկական Հարցին մղեցին Պատրիարքարանը որ ձեռնակէր մարդահամարի անկախ եւ ինքնուրոյն աշխատանքի մը, որ տեւեց մինչեւ Օգոստոսը 1914-ին, եւ քաղաքական ու զինուորական անակնկալ վերիվայրումներու հետեւանքով մնաց անաւարտ, ուրեմն եւ թերի ու՝ անտիպ: Մարդահամարի այս թերի տուեալներն իսկ բաւ եղան Գէորգեանին եւ Փապուճեանին տալու համար յստակ՝ այլ յաճախ օսմանեան իշխանութիւններուն կողմէ անտեսուած ու մոռացումի ենթարկուած մէկ պատկերը հայկական բնակավայրերուն, հայերու թիւին ու քանակին, եկեղեցիներուն եւ վանքերուն, դպրոցներուն եւ, կարելիութեան պարագային, հայրենի տուն ու կայքէն գաղթողներուն՝ վասն կեցութեան եւ ապահովութեան: Ըստ Պատրիարքարանի՝ կատարուած մարդահամարի 1,914,620 հոգիի տուեալին վրան անհրաժեշտ էր աւելցնել օրինականօրէն տակաւին օսմանեան քաղաքացի նկատուող՝

այլ տասնիններորդ դարու ութսունական թուականներէն ասդին դէպի արեւմուտք եւ ծովերէն անդին գաղթած 129, 786 հայերը : Առ այդ՝ 1914-ի Օգոստոսին Օսմանեան կայսրութեան Հայ ժողովուրդին ընդհանուր գումարը պիտի ըլլար 2,044,406: Ի դէպ՝ յետագային, 1972-ին, նախկին պէյրութաբնակ բժիշկ Սարգիս Գարայեանի կատարած մէկ հետազօտութիւնը 1914-ի Օգոստոսին համար ցոյց կու տար 2,382,336 թիւ մը հայութեան, որուն վրան կ'առաջարկէր տակաւին կատարել հինգ տոկոսի յաւելում մը, որովհետեւ վստահ էր որ կային այլ գիւղեր ու քաղաքներ, որոնք վրիպած կրնային ըլլալ իր ուշադրութենէն . ուստի, ըստ բժիշկին՝ օսմանեան քաղաքացի հայերուն թիւը պէտք էր որ ըլլար առնուազն երկուքուկէս միլիոն՝ «բացառելով անշուշտ Ափրիկէի, Պաղեստինի, Լիբանանի, Հարաւային Սուրբոյ եւ Միջագետքի հայերը»<sup>(6)</sup>: Աւելին՝ անիկա կ'առաջարկէր աւելցնել այլ հարիւրին հինգ մըն ալ՝ պարզ այն պատճառով որ իր հաշուարկումներուն ընթացքին հայկական միջին ընտանիքը նկատի էր ունեցեր հինգէն վեց անդամով, մինչդեռ իրականութեան մէջ, կային բազմաթիւներ՝ որոնք ունէին 15-16 հոգի:

Ի՞նչ որ ըլլար իրականութիւնը՝ հայութեան թիւին ու քանակին նուազեցումի գիտակից ու կամաւոր սա արարքին առընթեր օսմանեան իշխանութիւնները ո՛չ միայն կատարեցին ազգաբաշխական փոփոխութիւն եւ տեղափոխութիւններ ու հայկական նահանգներու վրայ տեղաւորեցին զանազան եւ այլազան ոչ-հայ ու վաչկատուն տարրեր՝ այլ նաեւ տեւական փոփոխութեան մէջ պահեցին սահմաններն անոնց՝ այդ ձեւով մերթ սեղմելով ու երբեմն ընդարձակելով ոչ միայն տարածքը տուեալ շրջանի մը եւ շրջաններու՝ այլ նաեւ թիւն ու քանակը հոն բնակող հայութեան՝ փոքրամասնութեան մը վերածելու համար հայրենաբնակ՝ այլ մեծամասնութիւն մը եղող հայը, եւ այս մէկը այդքան յաճախակի կերպով որ ո՛չ մէկը, ո՛չ իսկ տուեալ շրջանի մը թուրք իշխանաւորը կրնար յստակ կերպով գիտնալ սահմաններն իր ղեկավարութեան եւ տեսչութեան ներքեւ գտնուող վայրին եւ յաճախակի կերպով կողոպուտի, աւերածութեան եւ հարստահարութիւններու միջոցով «Հանդարտ» վիճակի մէջ պահած իր շրջանին: Այժմ այս իսկ է պատճառը որ այդքան անորոշ, լարծուն եւ գրեթէ անգոյ ըլլալ կը թուին բոլո՞ր սահմանագծումները նախատասնչորսեան շրջանի Օսմանեան կայսրութիւնը ներկայացնող քարտէսներուն: Իրականութեան մէջ՝ այժմ կարելի չէ գտնել այս շրջանէն եկող ո՛րեւէ երկու քարտէս երկու տարրեր թուականներով որոնք ներկայացնեն իրարու համընկնող սահմաններ արեւելեան Անատոլուի ամբողջ տարածքին համար:

Այսօր աւելի՛ քան իրաւ է, որ սա իրականութեան մէջ ուր պիտի աշխատէին հայութեամբ եւ հայկական հարցով զբաղող հայ կամ օսար մարդեր ու դիւանագէտներ՝ պիտի չկարենային յստակ եւ ուղիղ կերպով մատչիլ ներկայացող հարցերուն եւ ա՛յն տուեալներուն՝ ուրոնք անմիջական կերպով կ'առնըչուէին հայուն առօրեային, տնտեսական ուժին եւ կարելիութիւններուն, առեւտրական ձեռներէցութեան, ընկերային կեանքին, ընտանեկան կառոյցին, կրօնական եւ եկեղեցական վարչամեքենային ու կազմակերպուածութեան, կրթական հաստատութիւններուն եւ անոնց գործունէութեան, լեզուական շինանիւթին ու շաղախին, գիրին ու գրականութեան եւ մամուլին, բանե՛ր այս բոլորը՝ որոնք ո՛չ միայն դարերով անքակտելի բունծի մը նման պինդ ու ամուր պահեցին հայն իր հող հայրենիին վրան՝ այլ մանաւանդ տասնիններորդ դարու երկրորդ կիսուն խթան հանդիսացան եւ հումքը կազմեցին հայութեան հոգեխառնութեան, ինքնագիտակցութեան եւ պատկանելիութեան զգացումին զարգացումին եւ զօրացումին, հոգեկան եւ իմացական զարթօնքին, մշակութային եւ հաւաքական բոնկումներուն, ազգային եւ ազգայնական խոռվքներուն եւ տագնապներուն, եւ ոչինչէն ստեղծեցին ինչը եւ անհատ հաւաքականութիւններէն եւ անջատ ինկած կրօնական ու եկեղեցական համայնքներէն՝ ազգը: Ցոյց տալու համար ուժն ու գործընթացն այս բոլորին՝ Գէորգէանն ու Փապուճեանը դիմեցին առկայ եւ կարելի բոլոր աղբիւրներուն, Կիւթեմպերկի գլանէն անցած հայրենակցական բոլոր յուշամատեաններուն, յուշագրական մեծ ու փոքր բազմաթիւ գործերուն, ու մերթ այնպիսիններուն՝ որոնք հրապարակ գրուեցան առաջին անգամն ըլլալով, եւ, ինչ որ աւելի քան գոհացուցիչ է՝ արխիւային այնպիսի նիւթերու՝ որոնց մեր մէջ քիչեր, իսկապէս չատ քիչեր փորձեցին մատչիլ: Այսուհանդերձ եւ հակառակ այս բոլորին, հսկայական գործը որուն զոյգ հեղինակներն այս հատորին եղան կատարումին յանձնառու՝ մնաց ոչ-ամբողջական՝ ի հեճուկս օգտագործուող եւ գիրքին մէջ ներկայացուող վիճակագրական տախտակներուն եւ մանրամասնութիւններուն:

Գտնել կարենալու համար իսկական քաշն ու խորքը հայուն նախապատերազմեան լինելութեան եւ առկայութեան եւ անոր չափն ու ծանրութիւնը Հայկական Տասնհինգով ունեցած կորուստին՝ այս գործին հեղինակներն անոր երկրորդ մասով ձեռնարկեցին հսկայական այն աշխատանքին զոր մինչեւ հիմա կատարեց ոչ մէկ ուսանողն արեւմտահայ պատմութեան, այսինքն՝ անոնք նահանգ առ նահանգ վեր առին բաղկացուցիչ մասերն Օսմանեան Կայսրութեան եւ իրենց հետ ընթերցողը տարին այն բոլոր շէներն ու գիւղերը, աւաններն ու գիւղաքաղաքները, կեղրոններն ու քաղաքները, ուր կային բեկոր-

Ներ կամ հաւաքականութիւններ՝ այնպէս ինչպէս որ այդ վայրերը կը յիշուին Պատրիարքարանի թուղթերուն, հայրենակցական միութիւններու հրատարակած մեծ ու փոքր յուշամատեաններուն եւ յուշգրողներու գործերուն մէջ: Եւ որպէսզի կարելի ընծայուէր յստակացումը շրջանի մը կամ շրջաններու սահմանագծումին՝ անոնք սեղանի վրայ դրին տուեալները 1899-ի օսմանեան պաշտօնական Սալնամէին, որովհետեւ յաջորդ Սալնամէնները կը կնութիւնն էին անոր, պաշտօնական, դիւնագիտական ու մերթ զինուորական գաղտնի քարտէսները ֆրանսական եւ անգլիական զանազան սպասարկութիւններուն, Օսմանեան Կայսրութեան վարչական բաժանումները ներկայացնող եւ Ռ. Իւպերի կողմէ պատրաստուած այն քարտէսը զոր կ'օգտագործէր երկաթուղագիծի շինարարական սպասարկութիւնը, անգլիական նաւային սպասարկութիւններուն 1919-ին հրատարակած Առաջնա Մատեան Փոքր Ասիոյն եւ ծովակալութեան 1817-ին լոյս ընծայած Տեղանուններու Ցանկ՝ Ասիական Արեւելեան Թուրքիոյն<sup>(7)</sup>: Այս բոլորին համատեղ մէկ օգտագործումով էր որ մէկ առ մէկ քննութեան սեղան կանչուեցան Պոլիսը, Թրակիան եւ Իզմիտի գաւառն իր գաւառակներով, Եգէական Մովի շրջանը կազմող Պրուսայի, Զմիւնիոյ եւ Գոնիայի նահանգներն իրենց գաւառներով եւ անոնց գաւառակներով, Անատոլուն կազմող Անգարայի եւ Սեբաստիոյ նահանգներն իրենց գաւառներով եւ գաւառակներով, Անատոլուն կազմող Անգարայի եւ Սեբաստիոյ նահանգներն իրենց գաւառներով եւ գաւառակներով, Կիլիկիան կազմող Աստանայի եւ Հայկական Բարձրաւանդակը կազմող Խարբերդի, Տիգրանակերտի, Կարինի, Բաղէշի եւ Վանի նահանգներն իրենց գաւառներով եւ անոնց գաւառակներով, իւրաքանչիւր նահանգը ներկայացնող քարտէսով, ուր իւրաքանչիւր բաժանում եւ ենթարաժանում ենթարկուեցաւ մերթ մանրամասն եւ մի՛շտ ալ ուշադիր քննութեան մը՝ դրսեւորելու համար իսկական մէկ պատկերը մինչեւ յետին գիւղին ու աւանին: Օրինակի համար՝ խօսելով միա՛յն Ակն գաւառակի մասին՝ Գէորգեանն ու Փապուճեանը կը գրեն թէ «1914-ին Ակն գաւառակին մէջ կը բնակէին 16,741 հայեր, բաշխուած՝ քսանհինգ վայրի վրայ. ունէին քսանհինգ եկեղեցի, երեք վանք եւ քսան զպրոց, ուր կը յաճախէին 1300 աշակերտներ: Այս վայրերուն մէջ Վանքն, Զորակն, Զերզուն եւ Մուշադիկան կը ներկայացնէին մասնաւոր պարագայ մը՝ շրջանին բիւզանդական անցեալին յիշատակը: Դարասկիզբին այս գիւղերը տակաւին կը բընակուէին հայախօս ուղղափառներով եւ մասամբ ալ՝ թրքախօսներով, [որոնք] բացարձակ կերպով անտեղեակ [էին] յունարէնին, հակառակ որ պատարագը կը կատարուէր այդ լեզուով: Բարձր միջնադա-

րէն ասդին բիւզանդականացած<sup>(8)</sup>՝ մնացորդ այս ժողովուրդը կարգալ կը սորքէր հայերէնն ու հայտառ թրքերէնը, եւ պաշտօնապէս «յոյն» էր արձանագրուած»<sup>(9)</sup>:

Սա հաստատումին յաջորդող եւ մօտ կէս էջ գրաւող տուեալ-ներով կը կազմուի հետեւեալ տախտակը գաւառակին<sup>(10)</sup>.

Տեղանուն	Հայեր Ազգայիններ	Տում Ըստամիք Մուխ	Թուրքեր	Հայացած			Դպրոց- Աշակերտ- ներ	Անդամ
				յոյներ կամ յունացած հայեր	Եկեղեց- իներ	Վաներ		
Ապուչեր/Աքչաբա	1920	320	1900	-	2	-	3	158
Կամարակապ	1260	216	130	-	1	-	2	-
Կուրշա	256	50	100	-	1	1	2	42
Լիճի	526	80	206	-	1	-	2	78
Բերկա/Բեքիր	1170	220	-	-	3	-	2	160
Նարվիտ/Նարիի	207	38	92	-	1	1	1	22
Վամիք	-	-	-	150	-	-	-	-
Զորակ	-	-	-	70	-	-	-	-
Զրզու	-	-	-	320	-	-	-	-
Մուշաղլա/Միջինքա	-	-	-	164	1	-	-	-
Աղմ/Աղմն	319	52	-	-	1	-	1	29
Վաղչե/Վարչեն	276	56	-	-	1	-	1	59
Քուշամ/Սովուզ	397	68	-	-	1	-	-	-
Մալլվար/Զավլիար	16	-	-	-	1	-	-	-
Կրամի/Քիր-Ալի	92	16	-	-	1	-	1	25
Հասկմի/Հասիմի	70	14	-	-	1	-	1	25
Էհմեցիկ/Իհմեսիկ	231	26	-	-	1	-	1	15
Խոռոչ/Խոռոչ	115	20	-	-	1	-	1	44
Մազ/Էյին	687	82	-	-	1	-	1	61
Մաշկերտ/Մաշկիր	496	67	-	-	1	-	1	41
Մաղմկա/Մամաքու	279	36	-	-	1	-	1	34
Ընդհանուր գումար	8481	1360	2428	540	21	2	22	808

Ամբողջական եւ սրբագրուած ընծայելու համար տուեալներն այս տախտակին՝ անհրաժեշտ է ըսել թէ Ապուչերն ըլլալու է Ապուչեին, թէ հայը կը կոչէր զայն էպիչեխու, իսկ թուրքը՝ էպաղաղա, եւ ըստ կարգ մը աղբիւրներու՝ ունէր ո՛չ թէ երկու՝ այլ չորս եկեղեցի, իսկ անոր շրջակայքին մէջ կը գտնուէին աւերակները Ս. Սահակ, Ս. Յակոբ եւ Ս. Թորոս եկեղեցիներուն, թէ Կամարակապի մէջ կ'ապրէին 212 թուրքեր՝ հայերու կողքին, իսկ հայ աշակերտութեան թիւն էր 132, թէ Կուշան ունէր ոչ թէ մէկ՝ այլ երկու եկեղեցի, Ս. Աստուածածինն ու Ս. Գէորգը, թէ Լիճքը ծանօթ էր նաեւ Լիճ անունով եւ հոն բնակող թուրքերը կը հաշուէին 45 տուն, մօտ 325 անձ, թէ Զորակի բնակիչները կը հաշուէին 30 ծուխ, իսկ հոն կար Ս. Նիկողայոս եկեղեցին եւ անոր կից՝ Ս. Գէորգ մատուոը, թէ Մուշաղկան ծանօթ էր նաեւ Մուշեղկոն եւ Մուշեղկան անուններով, կը հաշուէր 15 տուն

բնակիչ, եւ ունէր ո՛չ թէ լոկ Ս. Յովհաննէս Ուկեբերան եկեղեցին՝ այլ նաեւ Ս. Գէորգը, թէ էջնիցիքի 231 հայերը կը հաշուէին ոչ թէ 26՝ այլ 60 տուն, իսկ անոնցմէ զատ կային նաեւ թուրքեր, եւ թէ Մաշկերտի հայերուն թիւն էր ոչ թէ 496՝ այլ 532:

Անշուշտ տակաւին շա՛տ է թերի ներկայացուած այս պատկերը, սակայն Գէորգեանի եւ Փապուճեանի տուածն իսկ աւելի քան բաւ է ցոյց տալու համար ահաւորութիւնը Հայկական Տասնհինգի կորուստին, եւ ըսել թէ Ակն գաւառակը հազի՛ւ թէ կրնար ըլլալ բարացուցական: Այսուհանդերձ՝ այժմ անհրաժեշտ է աչքի առջեւ ունենալ Ակն գաւառակին մէջ յիշեալ հայկական գիւղերը իրենց 8481 հայերով (1360 ընտանիք), 2428 թուրքերով, 540 հայացած յոյներով կամ յունադաւան դարձած հայերով<sup>(11)</sup>, 21 եկեղեցիներով, 22 դպրոցներով եւ անոնց 808 աշակերտներով: Իսկ մնացեալնե՞րը: Զոյգ հեղինակները լուութեամբ կ'անցնին մնացեալ 8360 հայերու մանրամասնութիւններուն վրայէն, որոնք շատ հաւանաբար կը բնակէին գաւառակին այլ վայրերուն եւ մանաւանդ Ակն քաղաքին մէջ, ուր, ըստ այս հատորի զոյգ հեղինակներուն, դարասկիզբին կ'ապրէին 7720 հայեր՝ 1300 ընտանիքի վրայ բաշխուած: 1895-ի հայկական ջարդերէն Ակն զերծ մնաց «մեծաքանակ գումար մը վճարելով տեղական իշխանութիւններուն», սակայն յաջորդ տարի, 1896-ին, գաւառակը ունեցաւ երեք հազարէ աւելի զոհ, որմէ երկու հազարը՝ Ակնի մէջ, ուր կանոնաւոր կերպով կրակի տրուեցաւ հայկական թաղամասը: «Անկասկած այս մէկը կը բացատրէ 1913-1914-ի համար Պոլսոյ Պատրիարքարանին արձանագրած պանդուխտներուն 5000 թիւը եւ անոնց ցրուումը մայրաքաղաքին, Եգիպտոսի եւ Կովկասի մէջ»<sup>(12)</sup>, կ'եղրակացնեն այս գիրքին զոյգ հեղինակները:

Ճի՛շտ, շա՛տ ճիշտ: Այսուհանդերձ՝ այժմ ընկալելի ընծայելու համար թէ իր իսկութեան մէջ ի՞նչ եղաւ հայութեան կորուստը լո՛կ հայկական վեց նահանգներէն ներս, որոնք պիտի կազմէին կորիզը վաղուան անկախ Հայաստանին՝ հոս անհրաժեշտ է կազմել անոնց մէկ վիճակագրական տախտակը Պատրիարքարանի տուեալներով:

### Այսպէս՝

Նահանգ	Բնակա- վայր	Հայ	Եկեղե- ներ	Վանիեր	Դպրոց- ներ	Աշակերտ- ներ	Պանդուխտ- ներ
Սեբաստիա	241	204472	198	21	204	20599	3401
Խարբերդ	279	124289	242	65	204	15632	20410
Տիգրանակերտ	249	106867	148	10	122	9960	5000
Կարին	425	202391	406	76	322	21348	21247
Բաղէջ	681	218404	510	161	207	9309	15307
Վան	450	110897	457	80	192	-	30000
Ընդի. Գումար	2325	967320	1961	413	1351	76548	71385

Փոքր ակնարկ մը իսկ այս տախտակին վրայ նետուած՝ պիտի ցոյց տայ որ անհրաժեշտ է կատարել նոր լրացումներ։ Այսպէս՝ Վանի աշակերտութեան թիւն ըստ կարգ մը աղբիւրներու՝ պիտի ըլլայ 35,000՝ հայ եւ օտար զանազան վարժարաններու համար։ առ այդ՝ հայ ուսանողութեան ընդհանուր թիւը պիտի ըլլայ 111,548։ Ըստ բժիշկ Գարայեանի տուեալներուն՝ Հայկական վեց նահանգներուն բնակչութեան պատկերը կը ներկայանայ հետեւեալ ձեւով։ Սեբաստիա՝ 319,975, Խարբերդ՝ 172,609, Տիգրանակերտ՝ 170,526, Կարին՝ 199,568, Բաղէշ՝ 251,352, եւ Վան՝ 131,200, ընդհանուր գումար՝ 1,245,230։ Իրաւ է որ կարգ մը այլ աղբիւրներ կու տան քչիկ մը տարբեր թիւեր, որոնց ընդհանուր գումարը Հայկական վեց նահանգներու հայութեան թիւը կը հասցնեն 1,268,213-ի։ Եթէ Գարայեանի տուած թիւին վրան աւելցուի Խարբերդի 10,092 մահմետականացած հայերուն գումարն ալ՝ ընդհանուր թիւը պիտի ըլլայ 1,255,322, բան մը, որ շատ ալ հեռու չի կենար վերը տրուած մեծագոյն գումարէն։ Ի՞նչ որ ալ ըլլայ իրականութիւնը այս թիւերուն՝ յստակ է որ անհրաժեշտ է Պատրիարքարանի 967,320 թիւն անպայման աւելցնել գրեթէ մէկ երրորդով՝ ունենալու համար իսկական մէկ պատկերը Հայկական վեց նահանգներու նախապատերազմեան հայութեան թուաքանակին։

Անշուշտ որ սա հաշուարկումներու լաբիւրինթոսին մէջ չմտան Գէորգեանն ու Փապուճեանը։ Իրականութեան մէջ՝ պէտք ալ չունէին։ Անոնք փորձեցին վիճակագրական տախտակներով եւ մանրամասն տուեալներով գծել ահաւորութիւնը կորուստին։ Յաջողեցա՞ն սակայն։ Ահաւասիկ հարցումը, ի՞նչ փոյթ որ անոնք հաստատեցին թէ «այս գործին ընդմէջէն՝ զոր կարելի է վերլուծումի ամբողջական փորձ մը նկատել ցեղասպանութեան նախօրեակին [Օսմանեան] Կայսրութեան հայ բնակչութեան դրութեան մասին՝ շատ աւելի փաստացի կերպով կ'երեւի թուրք իշխանութեան ի գործ դրած մարդագերծումի քաղաքականութիւնը [Հայկական] Բարձրաւանդակին վրայ։ Զգալի է հայկական ներկայութիւնը սրածելու կամքը բոլոր այն շրջաններուն մէջ, որոնք տակաւին կրնան ի վերջոյ կազմել ինքնամփոփ կորիզ մը, եւ, աւելին, [զգալի է նաեւ] յամառ մերժումը ինչպէս Ապտիւլ Համիտին՝ նոյնպէս ալ երիտասարդ-թուրքերուն՝ Հայաստանի մէջ բարենորոգումներն իրագործելու նուազագոյն լուծումի մը մասին իսկ մտածելու։ Առ այդ՝ 1915-ի ցեղասպանութիւնը կը թուի ըլլալ հետեւանքը բազմաթիւ տասնամեակներ առաջ ծրագրուած գործընթացի մը եւ անոր՝ [այդ գործընթացին] արիւնոտ աւարտը»<sup>(13)</sup>։

Ցատակ էր ինչո՛ւն այս բոլորին, եւ նոյնքան յստակ՝ հաստատումն այս հատորին զոյգ հեղինակներուն, որոնք դիմակալել փոր-

ձեցին Հայկական Տասնհինգի յիսնամեակէն ետք, ու մանաւանդ վերջին սա երկու տասնամեակներէ ի վեր, հրապարակ դրուած թրքական պաշտօնական եւ ոչ-պաշտօնական այն վարկածը թէ ընդհանրապէս ջարդեր տեղի չունեցան սահմաններէն ներս Օսմանեան կայսրութեան. ընդհակառակը՝ պատերազմ էր եւ մարդեր սպաննուեցան քիչ մը ամէն տեղ ու մասնաւորապէս կայսրութեան արեւելեան նահանգներուն եւ Կովկասեան Ճակատի մերձ շրջաններուն մէջ, ուր մահացողներուն թիւր կը հաշւըուի երկու միլիոնէ աւելի. պարզ էր որ մահացողներ պիտի ըլլային նաեւ հայերէն: Իրաւ էր որ եղան մահացողներ՝ երբ օսմանեան իշխանութիւնները հայերուն իսկ ապահովութեանը համար զանոնք տեղափոխեցին աւելի խաղաղ, հանգարտ, պատերազմական գոտիէն հեռու եւ ապահով վայրեր՝ հայրական, իսկապէս հայրական հոգածութեամբ: Հակառակ թուրք իշխանութիւններուն եւ արդի պատմագրութեան սա հեղնանքին՝ Գէորգեան եւ Փապուճեան զոյգը չհակադրուեցան անոր՝ այլ գիւղ առ գիւղ, քաղաք առ քաղաք, գաւառակ առ գաւառակ, գաւառ առ գաւառ եւ նահանգ առ նահանգ փորձեցին ցոյց տալ թէ ի՞նչ էր հայուն հող հայրենին եւ ի՞նչ էր անիկա հիմա՝ մօտ ութը տասնամեակ ետք թուրքերուն իսկ կոչած «գէպքերէն» ետք: Ո՛չ, այս զոյգ հեղինակները չփորձեցին ըլլալ կոշտ ու կոպիտ, այլ մնացին զուսպ, չպոռացին, չհայհոյեցին կատարուածներուն դէմ՝ երբ պարտ էր որ ընէին այդպէս, այլ դիմեցին աղբիւրներուն, յայտնի եւ անյայտ, ծանօթ, սակաւ ծանօթ եւ անծանօթ տուեալներու, պեղեցին զանոնք, տուին անոնց միջուկն իրենց հայ եւ մանաւանդ օտար ընթերցողներուն՝ թէ կա՛ր ժամանակ մը, երբ չօչափելի ներկայութիւն մըն էր հայն իր հող հայրենիէն ներս, թէ հազարամեակներու հնութեամբ այս ժովովուրդը ա'զգ էր վաղուց, թէ կա՛ր անիկա իր յուշերով եւ յիշատակարաններով, իր մշակոյթով եւ տնտեսութեամբ, իր արուեստով եւ արհեստներով, իր լեզուով եւ կրօնով ու գիր ու գրականութեամբ, կա՛ր, այդպէ՛ս կը վկայեն հին ու նոր, հայ, թուրք թէ օտար բոլո՞ր սկզբնաղբիւրները, պատմաբանները եւ դիւանագէտներն ու անոնց դիւանագիտական թուղթերը, կա՛ր, այսուհանդերձ չկա՛յ հիմա, պա՛րզօրէն չկայ, ու լոելեայն եղբակացուցին թէ արդի թուրք իշխանութիւններուն եւ պատմագրութեան ժխտումը հայուն իր բնօրրանին մէջ գոյութեան՝ հիմնուած կը մնար սուտին վրան ու պատմութեան նենգափոխումին, անպարկեշտ ու անբարոյ գիտականութեան, խեղաթիւրուած եւ այլագունուած պատմագրութեան, մինչդեռ, ինչպէս կը հաստատէ Ռոպեր Ամպըւենը, «պատմագրութեան ոճն է ըլլալ անողոք, որովհետեւ անիկա չի կրնար կասիլ կամ սահմանափակուիլ բացարձակ որեւէ արգելքով: Աւելին՝ բնութեամբ հետաքրքիր է իսկական պատմաբա-

նը։ Անկէ ներս կայ մասնիկ մը դատախազէն։ Եւ բացարձակ լոռութիւնը [որ] ասպարիզային խախտում [կ'ենթադրէ]՝ կասկածելի է անոր համար, որովհետեւ հո՛ն է առկայութիւնը պատախանի մը մերժումին։ Այս մերժումը կը սքօղէ չատ կարեւոր բան մը, ուրեմն այս մէկն է զոր պէտք է պեղել։ Ընդհակառակը՝ համակերպող պատմաբան մը հասարակ պատմագիր մըն է, հլու մատենաքաղ մը։ իսկ բոլորովին ա՛յլ է անոր գերը»<sup>(14)</sup>։ Ուստի՝ աշքի առջեւ ունենալով այս գործին բովանդակութիւնը կազմող վիճակագրական տախտակները, եւ անոր 600 մեծադիր էջերով տրուած նիթերը, փաստագրական 925 նկարները, 29 քարտէսները, 3000 բնակվայրերու եւ անոնց ժողովուրդին մերժ մանրամասն եւ երբեմն թոռոցիկ ներկայացումը, 7000 տեղանուններու ճշտումն ու նշումը անոնց մասին տրուած ամբողջական թէ հպանցիկ ծանօթութիւններով՝ այժմ անհրաժեշտ է եղրակացնել թէ ա՛լ անյետաձելի պարտքն ու պարտաւորութիւնն է պատմաբաններուն հանելու անհրաժեշտ եղրակացութիւնը, եւ իրաւունքը պատմութեան մասնագէտներուն յայտարարելու ի լուր աշխարհի ինչո՞ւն եւ ի՞նչպէսը Հայկական Տասնհինգին<sup>(15)</sup>։

Կոթողային, երկար համբերութիւն պահանջող եւ անխոնջ պրապումի, պեղումի, բաղդատութիւններու եւ եղրայանգումներու գործ մըն է Գէորգեանի եւ Փապուճեանի այս գործը, որ, ի՞նչ խօսք, գործին բնոյթո՛վն իսկ պիտի ունենար վրիպումներ եւ թերիներ։ Այն աշխատանքը որ պէտք էր որ ըլլար գործը մասնագէտներու եւ աշխատակիցներու խումբի մը՝ երբ կը ծանրանայ լո՛կ երկու հոգիի վրայ, որոնցմէ մէկը ասպարէզով բժիշկ, անպայման պիտի ունենար վրիպակներ եւ սխալներ։ Կարգ մը գրախօսներ մամուլի մէջ ցոյց տուին քանի մը հատն անոնց, եւ՝ արդարօրէն, սակայն, ինչպէս կը հաստատէ Արթիւր Պէյլէրեան՝ «մեր կատարած կարգ մը գիտողութիւնները հատորին հետապնդած նպատակն ու արձանագրած ինքնատիպ ուսումնասիրութեան չափանիշը չեն նուազեցներ...»<sup>(16)</sup>։

Իրաւ եւ ճի՛չտ։ Այսուհանդերձ՝ գիտական այսպիսի աշխատանք մը ա՛նպայման անհրաժեշտ էր որ ունենար մանրամասն մէկ մատենագիտութիւնն օգտագործուած աղբիւրներուն՝ յստակօրէն ցոյց տալու համար պարզ ընթերցողին հետ մասնագէտ պատմաբանին եւ Հայոց Պատմութեան ուսանողին՝ թէ ըսուածները ո՛չ հեքիաթ էին եւ ոչ ալ առասպել, ո՛չ երեւակայածին էին եւ ոչ ալ քժահաճ ստեղծագործութիւն, այլ, ընդհակառակը, ճշմարտութիւնն էին, միա՛յն ճշմարտութիւնը եւ միա՛կ ճշմարտութիւնը։ Մնացեալը ճամարտակութիւն էր լոկ։

«Պատմութիւնը գիտութիւն մըն է» կը հաստատէ Ամպըլենն այլ տեղ, «որ այս ստորոգումին արժանի ըլլալու համար անհրաժեշտ է,

որ ըլլայ ճշգրիտ, կանգնի փաստաթուղթերու վրայ եւ անոնց բաղդատութեան, ժամանակագրական խիստ քննութեան մը եւ ճշգելի փաստարկութեան մը: Յաճախ առասպելներն այլ բան չեն եթէ ոչ ձեւագեղծումն անոր՝ սքանչելիին հանդէպ տածուած սէրով մը ընդլայնցուած, եւ մերթ նիւթական զօրաւոր պահանջի մը գոհացում տալու նպատակով:

«Արդարեւ՝ պատմութիւնը չափահասներուն համար է, իսկ առասպելներն անոնց՝ որոնք տակաւին չեն եղած այդպէս, կամ ալ չափահաս են ոչ-լրիւ կերպով»<sup>(17)</sup>:

Այս բոլորէն ետք կը մնայ մէկ բան — ծափահարել գործն ու կատարուած աշխատանքը, բարի երթ մաղթել հատորին, չնորհակալութիւն յայտնել զոյգ հեղինակներուն եւ հարց տալ անոնց, թէ անհրաժե՞շտ էր ներկայութիւնը հայերէն յիշատակարանին հատորի աւարտին իր շիտակ ու սխալ գրաբարով, մերթ ուղղագրական վրիպումներով եւ օտար ընթերցողին համար անծանօթ լեզուով եւ այրուբենով: Մենք չե՞նք որ պիտի պատասխանենք: Ընդհակառակը:

## ԼԵՒՈՆ ՎԱՐԴԱՆ

### ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, *Les Arméniens dans l'Empire Ottoman à la veille du génocide*, Paris, 1992, p. 3. Ասկէ եսք կը նշուի որպէս Kévorkian-Paboudjian.
2. Նոյն:
3. Meir Zamir, «Population statistics of the Ottoman Empire in 1914 and 1919», *International Journal of the Middle East Studies*, vol. IX, № 4, November, 1978, p. 87.
4. Ընդհանուր վիճակագրութեան համար տես՝ Նոյն, էջ 89–105:
5. Նոյն, էջ 100:
6. Sarkis J. Karayan, M.D., «An Inquiry in the statistics of the Turkish genocide of the Armenians, 1915–1918», *The Armenian Review*, vol. XXV, № 4–100, Winter, [Boston], 1972, p. 17.
7. Այս բոլորին մասին տես՝ Kévorkian-Paboudjian, p. 85:
8. Ըստ կ'ուզուի՝ յունացած, յունադաւան դարձած:
9. Kévorkian-Paboudjian, p. 379–380.
10. Նոյն, էջ 380:
11. Հայ իրականութեան մէջ այս հայերը ծանօթ են որպէս ծար հայեր, որ ըստ Հայկացնեան քառարամին՝ կը նշանակէ «մանր, նուազ, կիսատ, կամ թերի հայեր կամ յոյներ». քանը ծանօթ է նաև ծայդ եւ ծայր ուղղագրութեամբ: Տես՝ Նոր Բառգիրք Հայկացնեան Լեզուի, Խո. Ա., Երեւան, 1975, էջ 1005:
12. Kévorkian-Paboudjian, p. 378–379.

13. Ենյօ, էջ 565:
14. Robert Ambelain, **Les Lourds secrets du Golgota**, Paris, 1974, p. 71.
15. Kévorkian-Paboudjian, p. 565.
16. Ա. Պելլիկրասն, «Raymond H. Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman à la veille du génocide», Յառաջ, 68-րդ տարի, թիվ 18056, Փարիզ, 7 Մայիս 1993, էջ 2:
17. Robert Ambelain, **La Vie secrète du Saint Paul**, Paris, 1972, p. 19.

Լ. Վ.